

Արձանացիր 'ի միտ առ , զի մեծ են շահք զիտմանդ այդ
 քան զընթացանս վայրագար կամ զահ տեղոյն սրբութեան
 կամ զհիւանդուն ընդ արուեստ ճարտարութեան որ կան անդ
 եւ ընդ ճարտարս որք զհանուրց վեհն ամբարձին զայն արձան ,
 որ ոչ ձեռին առաջնոց եւ ոչ միտաց եկն 'ի յայտ :
 Վընեմութիւն համբէն 'ստանոր կայ հոլանի .
 Ատուեստ կարեն մի առ մի քակել հանել միտք մարդոյ
 Զոսկեղնիկ աւաղոյն առնուլ ըզլափ պայմանի ,
 եւ գիտել որքան զօրեն մեծաձեծ գիւտք հանձարոյ :



ԲԺՇԿԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Ի սոսոր անուանու զաղղեացի շոգենաւին
 զի պարահաճ ժամբախտին վրայ բանի մը
 խորհրդածուլիաներ ' :

ՍԱՐՍԻԼԻԱՅԻ առողջութեան ա-
 տեանին լրագրէն իմացանք որ Ի ուր-
 սոր շոգենաւը երբոր Սարսիլիայի
 նաւահանգիստը հասեր է , իր նաւաւ
 տիներէն մէկը Պուատրոն անուանով
 մաքրարանը թողեր է տեսակ մը
 հիւանդութենէ բռնուած ըլլալուն
 համար , որուն արեւելեան ժանտախտ
 ըսեր են : Ըս նիւթս քննելը ոչ միայն
 Լիզիպտոսի քառասնորդական զգու-
 շութեանը համար օգտակար է , հա-
 պա բժշկական արուեստին համար ալ .
 վասն զի աս զիպուածն ալ ժանտախ-
 տին փոխադրական ըլլալը ցուցնելու
 կը ծառայէ : Մենք աս բանիս վրայ ա-
 ւելի որոշ տեղեկութի մը տալ ուզե-
 լով հոս մեր խորհրդածութիւնները կը
 դնենք , ու ասոնք խոհեմ¹ անկողմնա-
 սէր ու պաշարմունքէ ազատ մարդ-
 կանց դատաստանին տակը կը ձգենք :

Ի ուրսորին բռնած ճամբան զիտե-
 լով կը տեսնենք որ գեկտեմբերի 7^{ին}
 Սալթա իրեն նաւաստիներէն մէկը
 մաքրարանը թողեր է . նոյն ամսուն
 12^{ին} Ղըքսանդրիա հասած ժամա-
 նակը մէկ ուրիշ նաւաստի մըն ալ հոն
 թողուցեր է նոյն հիւանդութենէն
 բռնուած : Գեկտեմբերի 19^{ին} Պե-
 րութէն Ղըքսանդրիա գալու ժա-
 մանակը Պուատրոնը հիւանդացած

1 Տես երես 180 :

ըլլալով շոգենաւին բժիշկը կը հաս-
 տատէ թէ փտեալ ջերմ² է : Ըմսուն
 24^{ին} , այսինքն հիւանդանալէն վեց օր
 ետքը , ձախ աճուկը ուռեցք մը կը
 հանէ հիւանդը :

Ըս բաներէս (որ Սարսիլիայի լը-
 րագրին մէջ իբրև ստոյգ կը պատ-
 մուին , ու մենք ալ չենք տարակուսիր
 ասոնց վրայ) կը հետեւի որ Ի ուրսոր
 ըսուած շոգենաւը գեկտեմբերի 7^{ին}
 որ դեռ Սալթա կեցած էր , ինչուան
 գեկտեմբերի 19^ը իրեք հիւանդ ու-
 նեցեր է նաւուն մէջ , որոնցմէ երկու-
 քը փտեալ ջերմէ բռնուած են եղեր .
 երրորդին հիւանդութիւն ալ ինչուան
 հիւանդութե վեցերորդ օրը փտեալ
 ջերմ կը կարծուի եղեր , ու երբոր
 ուռեցքը ելեր է ան ատեն բժիշկը
 կամ նաւապետը կասկածի գացեր են
 թէ ասիկայ ժանտախտ կրնայ ըլլալ .
 ետքը սոյն կասկածը Սարսիլիայի
 մաքրարանին բժիշկը իբրև ստոյգ
 հաստատեց : Բայց մեզի բուրոյմին
 հակառակ կ'երևնայ աս կարծիքը ,
 վասն զի թէ որ իրենց կարծեացը հի-
 մը ան է թէ հիւանդը ուռեցք ալ ու-
 նեցաւ , ասիկայ բաւական չէ , ինչու
 որ խուլաւոր ջերմն ալ ուռեցք ունի .
 միայն աս տարբերութիւնը կայ որ
 հիւանդութիւնը առաջ երթալէն ե-
 տե կ'երևնայ ուռեցքը³ : . . . Պուա-

1 La fièvre typhoïde.
 2 խուլաւոր ջերմին Եւրոպացիք յոճարէն բա-
 սով typhus կ'ըսեն : Պ . Պետանը ցուցնել ուզե-
 լով թէ Պուատրոնին հիւանդութիւնը արեւելեան
 ժանտախտ չէր , հապա փտեալ ջերմ էր , կ'ըսէ
 թէ հիւանդին վրան ելած ուռեցքէն պէտք չէ խա-
 բուիլ , վասն զի նաև փտեալ ջերմ ունեցողը կրնայ

արոնին դիպուածը մեկնելու համար խիստ յարմար են աս վկայութիւնները, վասն զի ինքը դեռ չհիւանդացած՝ նաւաստիներէն ոմանք փտեալ ջերմ ունեցան . անկէ զատ՝ արևելեան ժանտախտին ուռեցքը գէթ իրեք օրէն վերջը պէտք է որ ելլէ . ասիկայ խիստ ստոյգ ու հաստատ բան է . ու շատ կ'ուրախանանք հոս նշանելուս, որովհետեւ ինչ գրուածքներ որ ձեռուընիս անցած է ժանտախտին վրայ, իրենց ըրած գիտողութիւններուն մէջ աս բանիս վրայ յիշատակութիւն մը չեն ըներ :

Մէկի տեղն 'ի տեղը հասկըցընելու համար աս դիպուածը, քանի մը բան ալ ան երկրին վրայ խօսինք՝ ուր որ կը կարծուի թէ Պուատրոն արևելեան ժանտախտէն բռնուեր է . որ Մարսիլիայի օրագրին վերատեսուչը սաստիկ բմբուսելով՝ կ'ողբայ՝ թէ ինչ մեր ձաւոր վտանգի մէջ ընկած է Վաղդիայի 34,000,000 բնակիչը :

Թէպէտ շատ կը ցաւինք որ ան օրագրին դէմ խօսելու կը հարկադրուինք, բայց միանգամայն ուրախութիւն մըն ալ ունինք թէ իրեն ընթերցողներուն մտքէն պիտի փարատենք ան սխալ կարծիքը որ անիկայ կարգալով ունեցեր են : Վարձեալ աս կողմանէ ալ ուրախ ենք որ համարձակ կրնանք ըսել թէ Ազիպոսի մէջ տասնըութը ամիսէ 'ի վեր ամենեւին ժանտախտ չէ պատահած, ինչպէս որ իրեն Մուղջութեան ատեանին թղթերը կը ցուցընեն :

Մոյն օրագրին 4003 թուին մէջ աս բանս ալ դրած է՝ թէ «Մոյն իսկ Ազիպոսի մէջ, ուր որ բռնուեր է հիւանդը, մահտարաժամէ զարնուողները այնչափ քիչ են որ Աւրոպացոց հիւպատոսներէն կրցեր են ծածուկ պահել» : Մը մտացածին խօսքէն

յայտնի կ'երևնայ որ օրագրին վերատեսուչը ամենեւին անտեղեակ է Ազիպոսի թէ քառասնորդական զգուշութեանը և առողջութեան ժողովքին, և թէ անոնց կարգերուն կանոններուն : Մը իրաւ է որ մեր երկրին կարգը կանոնը գիտնալու պարտական չէ . բայց ինչո՞ւ չգիտցած բանին վրայ խօսելէն չգուշանար :

Ազիպոսի մէջ քառասնորդական զգուշութիւնը այնպիսի կանոններու վրայ հաստատուած է, որ և ոչ պղտիկ բան մը Մուղջութեան ատեանին կրնայ անծանօթ մնալ . և Մը քսանգրիա նստող գլխաւոր հիւպատոսները իրենց սպասարներուն ձեռքովը անընդհատ ու ճիշդ տեղեկութիւն կ'առնեն ըտլը երկրին առողջութեանը վիճակին վրայ :

Բայց որպէս զի իմացընենք թէ քառասնորդական զգուշութիւնը ինչ վիճակի մէջ է, և ինչ ճշգուժեամբ 'ի գործ կը դրուին առողջութեան վերաբերեալ ծառայութիւնները, հարկաւոր կը ճանչնանք մեր ընթերցողներուն համառօտ տեղեկութիւն մը տալ : Վախ դնենք թէ մահտարաժամը տարափոխիկ հիւանդութիւն է, և աս կերպով ուրիշին կ'անցնի . մէյմը՝ անմիջապէս հիւանդին դպչելով . ք, անոր եղած տեղը կենալով . ք, հիւանդին դպած մարդու մը կամ բանի մը դպչելով : Մը ըսածներէս կը հետեւի որ Պուատրոն մահտարաժամէ զարնուած ըլլալու համար՝ պէտք է որ աս իրեք կերպերէն մէկովը պլըտը կած ըլլայ : Չկրնար ըլլալ որ անմիջապէս հիւանդին դպչելով պլըտը կած ըլլայ, որովհետեւ տասնըութը ամիսէ 'ի վեր Ազիպոսի մէջ ժանտախտ պատահած չէ : Մոյն պատճառաւ կ'ըսենք՝ թէ նաև երկրորդ կերպով պլըտը կած պիտի չըլլայ : Հիմա տեսնենք թէ արդեօք ժանտախտը կրցեր է երրորդ կերպով Պուատրոնին անցնիլ, այսինքն հիւանդին դպած բանի մը դպչելով :

Մը կարծիքը հաստատուելու համար

Նոյնպիսի պալար մը հանել, որովհետեւ աս ջերմը խիստ նման՝ մանուսնգ թէ բոլորովին նոյն է խուլուոր ջերմին հետ որ ուռեցք դուրս կուտայ : Աս բանիս համար շատ երևելի բժիշկներու խօսքերը մէջ կը բերէ, որ մենք դուրս կը թողունք :

պէտք է ենթադրել՝ թէ Պուատրոնը գեկտեմբերի 12^{էն}, որ է Մըքքսանդրիա հասած օրը, ինչուան գեկտեմբերի 14^ը, որ է Մըքքսանդրիայէն ելած օրը, ցամաք ելած ըլլայ, ու Մուղջութեան ատեանին զգուշութեք յանձնուած կամ անկէ գողցուած հին կարասիներէն իրեն համար գնած ըլլայ : Սեզի կ'երեւնայ թէ աս են թաղբութիւնը քիչ մը յանդուգն է . վասն զի բոլոր Նգիպոսի մէջ մահտարածամի ձայն մը լսուելուն պէս, հիւանդին տանը չորս դին պահապաններ կը դրուին . թէ որ հիւանդը ունեւոր տնէ է՝ հրաման կը տրուի իրեն տանը մէջ նստելու . իսկ թէ որ ազքատ, մասնաւոր մահտարածամէ բռնուողներուն համար շինած հիւանդանոցը կը տարուի ամենայն զգուշութեամբ : Ետքը որպէս զի հիւանդութիւնը յանկարծ չտարածուի, տանը մէջ ինչ կայ չկայ՝ կը վերցընեն, ու հիսուսին կահ կարասիքը Մուղջութեան ատեանին մարդիկներուն առջևը կ'այրեն : Եւ կարգերը գիտնալէն ետեւ, ինչպէս կրնայ մէկը այսպիսի բան ենթադրել թէ ժանտամահը պատահեր է ու Մըքքսանդրիայի հարիւր հազար բնակիչներէն ծածուկ մնացեր է . ինչպէս կրնայ ըլլալ որ այնչափ մարդիկներէն մէկն ալ նոյն հիւանդութենէն պըշտը կուելու առիթ չէ ունեցած, ու միայն Պուատրոնը Սարսիլիայէն գալով՝ մէկէն պըշտը կուեր է :

Իսկ մը ինչպէս որ կուգայ անանկ հաստատելը՝ առանց պատճառի նոյն վէճին մէջ յաղթութիւն պահանջել ըսել է . վասն զի թէպէտ և ենթադրենք ալ թէ առանց անմիջապէս հիւանդին դպելու՝ ժանտախտը կրնայ ուրիշին անցնիլ, բայց այնպէս ալ դիւրին է ըմբռնելը թէ Պուատրոնին դիպուածին մէջ այսպիսի բան եղած պիտի չըլլայ՝ երբոր զանազան ստոյգ պատճառներ մէկտեղ գալով նոյն բանին սուտ ըլլալը կը ցուցնեն :

(1) Երևս ըսէ մէկը մեզի՝ թէ Նգիպ

տացիք երկայն ժամանակէ՝ ի վեր նոյն երկրին մէջ բնակելով, այնպիսի վարժութիւն մը առած են որ ժանտամահէ չեն պըշտը կուիր : — Վնենք թէ ատ բանը կրնայ ըլլալ . բայց շուրջենաւին նաւաստիքը և ճանապարհորդները, որ դէթ ինք օր Պուատրոնին հետ կեցան՝ առանց զգուշութիւն մը ընելու, և ամենեւին վարժութիւն մը չունէին ժանտախտին ազդեցութեանը դէմ, և չէին սուրված դարչահոտութենէ ծանրացած այնպիսի օգ մը շնչելու՝ որ ժանտախտէ զարնուողին արտաշնչութենէն առաջ կուգար . ինչպէս կրցան պըշտը կելէն ազատ մնալ : Սիկէ մարդ մը չկար անոնց մէջ որ պըշտը կուելու ենթակայ ըլլար : Եւ պատճառներով բոլորովին կը փճանայ ան կարծիքը թէ ժանտամահը կրնայ միջնորդաւ՝ այսինքն երրորդ անձի կամ բանի մը ձեռքով ուրիշին անցնիլ, որ վերը իբրև պարզ ենթադրութիւն դրինք :

Իսկ ճարակող ժանտախտին՝ համար թէ որ ըսենք թէ փոխադրական չէ, մենք մեզի դէմ խօսած կ'ըլլանք : Ճարակող ժանտախտ ըսելով, ինչպէս նաև ուրիշ աս տեսակ հիւանդութեց մէջ, ան կ'իմացուի որ ուրիշի վրայ մէկ կամ շատ տեսակ փաստակար ազդեցութիւններ կ'ընէ : Սմանց կարծեացը նայելով՝ պըշտը կող ժանտախտին պատճառը Նգիպոսին երեսէն ելած դարչահոտութիւնն է : Եւրդեօք Պուատրոն կերպով մը աս մահառիթ վտանգը քաշեց . բանի մը դիշեր ցամաք երկիր կեցաւ : — Եւ մենեւին չենք կարծեր : Եւրդեօք նոյն ազդեցութիւնը կամ վտանգը իր նաւուն մէջ զգաց, որ քաղքէն կէս մղոն հեռու երկաթ ձգած կեցած էր նաւահանգստին մէջ : Եւրդեօք օգը հաղորդեց իրեն աս ժանտախտը՝ երբոր քաղքին սըտաբաց ճամբաներուն մէջ կը պտըտէր . կամ թէ միայն ինքը ենթակայ

1 La peste sporadique.

զանուեցաւ ժանտամահէն զարնուե-
լու : Այ տեսակ ենթադրութիւնները
մեզի ծիծաղական ու անճոռնի բաներ
կ'երևնան :

Ինչուան հիմա բերած ապացոյցնիս
միշտ բացասական էին . հիմա այնպիսի
դրական ապացոյցներ ալ բերենք՝ որ
նոյնպէս մեր կարծիքին հաստատու-
թիւն կուտան : Այս Առատրոնին
հիւանդանալէն առաջ երկու հոգի
փտեալ ջերմէ բռնուեցան . ետքը
Առատրոն իրեն հիւանդութեանը
ինչուան վեցերորդ օրը ան հիւան-
դութեան ամէն նշանները ցրցուց , և
նոյն միջոցին նաև ուռեցք ունեցաւ :
Այ ալ ստոյգ է որ արևելեան ժանտ-
ախտին դուրս տուած ուռեցքը՝ էն
ուշ՝ հիւանդանալէն իրեք օր վերջը
կը տեսնուի . սակէ զատ՝ նաև փտեալ
ջերմերու կամ խուլաւոր ջերմերու
տեսակներ կան որ ուռեցք դուրս տա-
լը ան հիւանդութեանց մէկ նշանն է .
միայն աս տարբերութիւնը կայ որ
հիւանդութիւնը բաւական առաջ
երթալէն ետքը դուրս կուտան , ու չէ
թէ արևելեան ժանտախտին պէս ի-
րեք օրէն :

Այսպիսի ստոյգ քննութիւնները
նելէն ետև , որոնցմով ամենայն իմաս-
տակական փաստերը ու երկբայու-
թիւնները կը լուծուին , ինչպէս կըր-
նայ մէկը Առատրոնին հիւանդու-
թեանը տեսակին՝ ու ինչ պատճառ-
ներէ առաջ եկած ըլլալուն վրայ տա-
րակուսիլ : Այն պատճառները պէտք
էր նաև ուն մէջ փնտուել , ու չէ թէ
ինքնահաճոյ ենթադրութիւններ ընել :

Արեւի է որ մէկը մեզի ըսէ թէ
Առատրոնին հիւանդութիւնը ջերմի
չմանիք , ինչպէս որ խօսեցանք , որով
հետև հիւանդութեանը հետ երև-
ցած նշանները ամենայն ճշդութեամբ
չեն պատասխաներ բժիշկներուն նոյն
ջերմին վրայ ըրած ստորագրութեա-
նը : Այ բանիս պատասխան կուտանք՝
թէ աս տեսակ ջերմերու մէջ երևցած
զարտուղութիւնները դեռ գիտնալու
բաներ են : Քայց վերջը վերջը բանը

հոս կուգայ որ ըսենք՝ թէ ո՞վ կրնայ
բամբասել զմեզ որ չունեցած բաներ
նիս ուրիշին տուած ըլլանք :

Այսպիսի խորհրդածութիւններու
ըով չենք տարակուսիք հաստատուե-
լու թէ Առատրոնին հիւանդութիւնը
փտեալ կամ խուլաւոր ջերմ՝ մըն էր .
բայց քաւ լիցի որ ըսենք՝ թէ Առատ-
րին նաւաստեացը մէջ նոյն հիւան-
դութեան տարածուելուն պատճառը՝
զգուշութիւն չըլլուիլն էր . ընդհա-
կառակն վստահ ենք որ Վաղրիոյ տե-
րութեան նաւերուն մէջ առողջութե-
վրայօք եղած կարգադրութիւնները
ամենայն կերպով ի գործ կը դրուին :
Թող որ՝ արժանայարգ բժշկի մը՝ ը-
սածին ալ նայելով , որուն վկայու-
թիւնը իրաւամբ կրնանք առաջ բե-
րել այսպիսի նիւթի մէջ , « Արբոր
(խուլաւոր ջերմը) պըշտրկող տեսա-
կէն ըլլայ , շատ դժուար է պատճառը
իմանալ » :

Վիկզբէն ի վեր մեր նպատակը ան
էր՝ որ քանի մը ճշմարտութիւններ
բացայայտ ցուցնելով՝ բժշկութեան
արուեստին ծառայութիւն մը ըրած
ըլլանք . իսկ կրիտիսութիւն ընել ու-
րիշ տեսչութե մը գործբերուն վրայ ,
որ սրբազան պաշտօնով հասարակաց
առողջութեանը վրայ հոգ կ'ընէ՝ ա-
մենեւին չենք ուզեր : Արնան ըլլալ
այնպիսի անձինք , որ մեր աս պատ-
ճառներովը բաւական չհամոզուին .
մենք աս նիւթիս համար վիճաբա-
նական պատասխան մը պահանջելու
միտք չունինք . բայց թէ որ մէկը մեր
խօսքերուն չարամտութեամբ մեկ-
նութիւններ տալու ըլլայ , անոր գէմ
կը բողոքենք :

Արբոր մեր գրուածքը դեռ մամու-
լին մէջն էր , Արսիլիայի լրագրին մէջ
հրատարակուած՝ Առատրոն շոգեհա-
ւուն բժշկին մէկ նամակը հասաւ , որ
հոս կը գնենք իբրև վաւերական բան :
— Այ բժիշկը այն դիպուածին վրայ
տարակուսական կերպով կը խօսի ,

այսինքն Պուատրոնին հիւանդու-
 թեանը ինչ ըլլալուն վրայ որոշ կար-
 ծիք մը չունի . բայց միանգամայն ի-
 րեն տազնասլը կը յայտնէ՝ թէ ինչ-
 պէս վճռաբար մահտարածամիանուն
 տրուեր է ան հիւանդութեանը : Բը-
 ժըշկին տարակուսիլը հոս խիստ շատ
 կը զօրէ , որովհետեւ բժշկութեան ա-
 բուեանուն հասկըցողը միայն ինքն էր ,
 ու սկիզբէն հիւանդութեն ընթացքը
 դիտեր էր :

Եւ մենք աս ալ կ'իմացընենք մեր
 ընթերցողներուն՝ որ եթէ նոյն բժիշ-
 կը Պուատրոնին հիւանդանալէն ա-
 ուաջ եղած պարագաները քննէր , և
 յիշելու ըլլար թէ ուսուցքը անմիջա-
 պէս արեւելեան ժանտախտին նշանը
 չէ , բոլորովին կը փարատէին իրեն
 տարակոյսները , և ալ չէր երկբայեր
 Պուատրոնին հիւանդութեք վրայ :

Պարոն Պետանը աս համական գը-
 րուածքէն ետքը ան նամակն ալ հրա-
 տարակեր է , որ մենք հարկ չհամա-
 րեցանք թարգմանել : Կը յուսանք որ
 աս քաղուածոյ թարգմանութենէս
 ալ կ'իմանան մերոնք Պարոն Պետա-
 նին քաջութիւնը , ու մեր ազգին նաև
 օտարաց առջև պատիւ ընելը . որով
 թերևս իրենք ալ քաջալերուին գի-
 տութեանց ու արհեստից մէջ օրէ օր
 յառաջանալու , մէկ կողմանէ ալ ի-
 րենց հանձարը չծածկելու :

Հ . Տ . Թ

ՎԵՐՏԱՌՈՒԹԻՒՆ

ԳԵՐԵՂՄԱՆ ԱՆՅՈՐԴ :

Ե՛րբ անցորդ . այլ ընդ սր և երթիցես ,
 Ամենայն ճանապարհ այսր անցի գրեզ :

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

ՉԻԹԵՒ :

ՉԻԹԵՒԻՆ հին ատենի խիստ ա-
 նուանի ծառերէն մէկն է . բանա-
 ստեղծները ասոր վրայ երգեր կը շի-
 նէին , պատմիչները շատ գովեստներ
 կը գրէին . շատ պատկերներու ու ար-
 ձաններու վրայ ասոր տերեւներէն
 ձևացուցած պատկեր կը գտնուին .
 իսկ ճիւղերը՝ որ խաղաղութեան նը-
 շան են , շատ յիշատակարաններու
 վրայ փորուած կը տեսնուին : Չի-
 թենիին այսչափ յարգի բան ըլլալուն
 պատճառը ուրիշ բան չէ , բայց եթէ
 իրեն անոյշ ու յստակ եղը որ իր սը-
 տուղներէն կը հանուի :

Հին ատեն միայն ձիթենիէ եղ կը
 հանէին . պատուոյ համար աս եղը
 մեռելներու խարուկին վրայ կը սըրու-
 կէին , ու Բատուծոյ զոհի տեղ կ'ըն-
 ծայէին : Ընչպէս հիմա եկեղեցակա-
 նաց՝ հին ատենն ալ իբրև սրբազան
 կնիք՝ քահանայապետներուն ճակա-
 տը ձէթ կը քսէին , նաև թագաւոր-
 ները ձէթով կ'օծէին , ինչպէս նաև
 քաղաքացիներէն շատերը՝ բաղնիքէն
 ելլալէն ետեւ : Եւ որովհետեւ ձէթին
 գործածութիւնը խիստ շատ էր , ա-
 մէն ջանք կ'ընէին որ ձիթենիի մշա-
 կութիւնը շատնայ , ինչուան պարգև-
 ներ ալ կուտային՝ ձիթենին աղէկ
 ու առատ մշակողներուն . և ով որ ա-
 ուանց հրամանի մէկ ձիթենի մը կըտ-
 րէր , կը պատժէին :

Հիմա ալ շատ երկիրներ մասնա-
 ւոր փոյթ ունին ձիթենիին մեծցընե-
 լու , ու իր բերած շահը բաւական
 յորդորանք է որ ետեւէ ըլլան մար-
 դիկ ու շատցընեն :

Չիթենին Բսիայի բոյս է . առաջ
 Մփրիկէի տաք ու բարեբեր երկիրնե-
 րուն մէջ անկուելով խիստ բազմացաւ ,